

ելաւ, թէպէտ եւ իրեն ըրած տարեկան ծախքն ալ անկէց պակաս չէ կըսեն, վասն զի ուրախ զուարթ ու մեծածախ ապրիլը ընտթիւն դարձեր է իրեն։ Բայց ժամանակակից մարդկանց առանձնական կեանքը ստուգութեամբ գրելը շատ գժուար ու վտանգաւոր աշխատանք է. գժուար է՝ անոր համար որ նախանձը եւ հակառակութիւնը մէկ կողմէն, շողոքորթութիւնն ու կողմնասիրութիւնն ալ մէկալ կողմէն ճշմարտութիւնը կծածկեն կամ կծըռեն. վտանգաւոր ալ է, վասն զի կենդանի անձը կրնայ վէճ հանել իրեն համար գրուած իրաւ կամ սուտ պատմութեանց վրայ ու նոր կոխւներու պատճառները շատցընել։

Ընդհանրապէս Տիւմային թատերական ու վիպասանական գրուածքներուն հրաշալի ոճը այս է որ զանոնք կարդացողը կարծես թէ կըկախարդուի, եւ մինչեւ որ ծայրէ ծայր չկարդայ՝ չուզեր ձեռքէ ձգել. ուստի եւ

զարմանք չէ որ նորա գրուածքները անյագարար կկարդացուին թէ Դաղղիա եւ թէ օտար երկիրներ, եւ նորա թատերական խաղերուն ամէն տեղ ժողովուրդը սիրով կլաղէ։

Աղեքունդը Տիւմա 1842-ին իրեն կին առաւ իտա Ֆեռիկ անունով օրիորդը, որ Փարիզու թատրոններուն գերասաններէն մէկն էր, եւ 1845-էն իվեր Ֆիորենցա քաղաքը քաշուած կբնակի։ Խոկ ինքը Տիւման երկու տարի առաջ ճամբորդութիւն մը ըրաւ Ռուսաստան ու Կովկաս, եւ իդարձին տեսածներն ու լսածները, շատ անգամ ալ երեւակայութեանը յարմար եկած բաները՝ գիրանցուց նոյն վառվըռուն ու ճարտասան ոճովը։

Այժմ՝ վերջի լրագրաց խօսքերուն նայելով, կդըտնուի նափուի քաղաքը եւ մեծ եռանդով լինքինքը պաշտպան եւ քաջալերող կքարոզէ խոալական ազատութեան ու միութեան։

Ա Պ. Օ Թ Ք

Ի կենցաղոյս պահու դըժիսեմ
Յորժամ ըզսիրտս անձուկ ունի,
Ոերտ ի բերան ուսեալ քաղեմ
Զաղօթից բան ինչ գեղանի։

Ի կենդանի ձայնից նըւագ
Զօրութիւն իմն է շնորհաղարդ,
Եւ ինձ անշաս՝ սուրբ ախորժակ
Շընչէ անտի զերդ սիւգ զըւարթ։

Իբրեւ ըղբեռն ինչ ապառում
Մերժի հոգւոյս կարծ եւ դեղեւ,
Եւ հաւատամ, եւ լալ առնում
Եւ սաւառնիմ ի թեւս թեթեւ։

ԼԵՐՄՈՒԹՈՎ.

